


Ջրին երեսէն կարագն ու պաղեցուր, | մը կարագ չորս տրամ բևեկնի՝ ե-  
կիմանաս չափը, ու մէջը խառնուած | զի մէջ լուծէ. մէկէն ինչ և իցէ օտար  
գետնախնձորը : Դարձեալ, տրամ | նիւթ տակը կիջնայ :

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՃԱՄԱԳՐՈՒԹԻՒՆ

ՇԵՂՋԵՐ :



Լուսանդինա ժաղացին դեսէը :

ՏԱՍՈՒԵՐԿՈՒ տարի մը կայ որ եւ-  
րոպացիք մամնաւոր ուշադրութիւն  
մը կընեն Աֆրիկէի աս մասին վրայ, և  
գաղղիացիք հինգ վեց տարի է որ ան-  
տեղուանքը անդադար պատերազմ  
ընելու հետ են. ուստի կարժէ որ հոս  
Շեղայիրին վրայ մէկքանի հին ու  
նոր տեղեկութիւններ դնենք :

Հիմա Շեղայիր՝ ըսուած երկիրը

Աֆրիկէի հիւսիսային ծայրն է՝ մի-  
ջերկրական ծովուն ու Աֆլաս լեռնե-  
րուն մէտեղը. երկայնութիւնը 600  
մղոնի չափ, լայնութիւնը 200. Այ-  
ս երկրիս հին բնակիչները գետուղացիք  
ու լիքիացիք եին, կըսէ Աալլուս-  
տիոս, որ վայրենի ժողովուրդներ  
եին. ետքը Ներքիւլեսի առաջնոր-  
դութեամբը եկան, կըսէ, մարք  
կամ մեղացիք, հայերը, պարսիկ-  
ները, ու կամաց կամաց երկրցոց հետ

<sup>1</sup> Շեղայիր անունը արաբերէն կամ տաճկե-  
րէն է. Խոալացիք Algeri, գաղղիացիք Alger (աւ-  
ծեա) կըսեն :

խառնուելով՝ նումիդացի ու մաւրիտանացի ըսուած ազգերը ձեւացան : Արևիտանացիք ինչուան հիմա իրենց հին անունը պահած են . վասն զի տաճկերէն նուշը , և իտալերէն Տօռէ կըսուին . իսկ նումիդացիք թէպէտ հիմա պէրպէրէ ու գաղայիլ կըսուին , բայց իրենց բնութիւնն ու սովորութիւն կըցուցընէ որ հին նումիդացւոց սերունդն են . ու ինչպէս որ անոնք հումայեցւոց աչքը շատ անգամ վախցուցին , նոյնպէս ասոնք ալ հիմա իրենց կտրիչ՝ արագաշարժ՝ կատաղի ու յանդուցն յարձակմունքներով քանի ատեն է որ նեղութիւն կուտան գաղղիացւոց , թէպէտ և գրեթէ միշտ ալ կըյաղթուին ու կըփախչին :

Արևին դարու ատենները հազիւթէ քրիստոնէութիւն սկսեր էր մըտնել ան երկիրները , արաբացիք եկան աիրեցին , ու մեծ հալածանքով իրենց դաւանանքը հաստատեցին բոլոր Աքրիկէին ծովեզերքը : Ինով գոհ չեղան , դիմաց ալ անցան , ու Ապանիայի Անտալուսիա դաւառին տիրեցին : Իրեն անցնելէն ետքը՝ սպանիացւոց Ուերտինանտոս և թագաւորը չէ միայն իր երկրէն դուրս հանեց արաբացիները , հապա նաև Աքրիկէ անցուց իր զօրքը , որ բոլոր ան երկիրներուն տիրելով , նաև Դէղայիր քաղաքը բերդերով ամրցուցին ու չէնքերով զարդարեցին . ետքը օսմանցիք ալ աւելի մեծցուցին ու ամրցուցին : Ուերտինանտոս մեռնելուն պէս՝ արաբացիք ոտք ելան , Դէղայիր քաղաքը ցամաքէն պաշարեցին . նոյն ատենը անուանի Այայրէտտին փաշան , որ ծովու աւազակ մըն էր , ու եւրոպացիք Պատոպատոսսա անունը կուտան իրեն , շատ նաւերով ու զօրքով ծովէն պաշարեց քաղաքը . աստեսնելով սպանիացիք ձգեցին փախան , և պաշարողները ներս մտան : Բայց Այայրէտտին փաշան արաբացւոց Աէլիմ անունով առաջնորդը ըսպաննեց , ինքն եղաւ բոլոր երկրին

տէրը . իմաց տուաւ Գանունի սուլդան Աիլէյմանին իր ըրած քաջութիւնը , թագաւորն ալ հաստատեց զինքը իշխանութեն մէջ՝ ապրսպիելով որ ըըլայ թէ ձեռքէ հանէ այնպիսի երկիրը : Այ բանս եղաւ 1535ին . անկէ ետքը ինչուան 1700ին ատենները օսմանցոց կողմանէ կուսակալ մը կըդրուէր որ Դէղայիրի Տայի կըսուէր , ետքը Դէղայիրի զօրքերը հըրաման ունեցան իրենց ուզած մարդը Տայի գնելու , և հարիւր տարիի չափ հարկատու կըսեպուէին օսմանցոց . իսկ 1800ին գրեթէ բոլորովին գլուխ քաշեցին ու ինքնագլուխ տէրութիւնը եղան :

Դէղայիրցիք իրենց կտրչութիւն ու ծովու վրայ աւազակութիւն ընելու շատ վարպետ ըլլալով՝ խիտ շատ վնասներ տուած են միշտ եւրոպացւոց , աւելի Ապանիայի և Խտալիայի ծովեզերքէն անհամար մարդքունելով անդադար ու գերի ընելով . անոր համար ալ գրեթէ ամէն ատեն պատերազմ ունեցեր էին , մանաւանդ սպանիացւոց ու գաղղիացւոց հետ : Կարոլոս Ե կայսրը 1541ին տեսնելով որ Այայրէտտին փաշան Պօլիս գնացեր է , Դէղայիրի վրայ գնաց պատերազմով . և թէպէտ առջի բերան յաղթեց , բայց ետքը սաստիկ յաղթուեցաւ . որով Ճէղայիրցիք ալ աւելի երես առին , ու քրիստոնէից գէմանգիթութիւննին աւելցուցին : Գաղղիացւոց Լուգովիկոս Ժ. Թագաւորը 1682ին իր Տիւքէն անունով զօրապետին ձեռքովը պաշարեց Դէղայիրը ու անանկ նեղը ձգեց որ Ճէղայիրցիք խոնարհեցան , ու խօսք տուին աւազակութենէ ետ կենալու . բայց խիստ քիչ ատեն պահեցին իրենց խոստմունքը : Ինկէ ետքն ալ թէ գաղղիացիք և թէ սպանիացիք շատ ջանացին Ճէղայիրցիները նուածելու , Ճար չեղաւ . 1816ին անգղիացւոց Լորտ Աքսմութ անունով զօրավարը գնաց պաշարեց Դէղայիրը , շատ մարդ կորսընցուց , բայց ետքը ետքը

անանկ ըրաւ որ Ճէզայիրցիք իրենց տայիին դէմ ելան, ու ստիպեցին որ խոնարհի, և անգղիացւոց ուզածները կատարէ . տային ալ խոնարհեցաւ, բայց ետքը խօսքին վրայ չկեցաւ . առջինին պէս եւրոպացւոց նաւերը կրօնէր, ծանր տուքեր կառնէր, մէջի մարդիկը գերի կընէր : Ա Երջապէս 1824ին սկսաւ գաղղիացւոց պատերազմը Ճէզայիրցոց հետ, ու Խւրոպան ան մեծ հարուածէն ազատեցաւ : Ա ասն զի Ճէզայիրի կուսակալը որ Հիւսէյին փաշա կըսուէր, ու գաղղիացւոց հիւպատոսը՝ Տիւվալ, օր մը խօսք խօսքի կուգան, ու տային սաստիկ բարկանալով՝ ձեռքի ճանճավանը հիւպատոսին երեսին կընետէ : Գաղղիացւոց տէրութիւնը աս լսելուն պէս՝ պատերազմբացաւ, ու իրեք տարի պաշարեց Ճէզայիրը, բայց անօգուտ : Խակ 1830ին Պուռամնն ու Տիւփէռէ զօրավարները գնացին նոր զօրքով, և քսան օր պաշարելէն ետքը Ճէզայիրը առին, ու մէյմբն ալ չելան մէջէն, մասնաւանդ թէ հետզհետէ ուրիշ երեւելի քաղաքներ ալ առին, ինչպէս Լոստանդինան 1837ին : Ճէզայիրի ետքի տային Խւրոպա քշեցին, և արաբացւոց գլխաւոր իշխանին հետ՝ որ է հոչակաւոր Պատիւգատը ըսուածը՝ դաշնադրութիւնը . բայց աս գործողութեան մէջ խարուեցան . վասն զի անիկայ 1838ին անբաւ զօրք ժողվեց ու յանկարծակի գաղղիացւոց վրայ ընկաւ ու մեծամեծ վնասներ տուաւ . անկէ 'ի վեր գաղղիացիք գրեթէ անդադար պատերազմի հետ են, ու արաբացւոց յարձակմունքներուն դէմ կըկենան քաջութք, և շատ անգամ կըյաղթեն :

Ճէզայիր քաղաքը բլուրի մը վրայ շինուած ըլլալով, տեսքը խիստ աղուոր է . աղէկ նաւահանգիստ մը ունի . հին փողոցները նեղ են, և տըները հողէ տանիք ունին : Ծառվուն

կողմանէ գրեթէ անառիկ է աս քաղաքս՝ ամոնք պարիստապով . իսկ ցամաքէն խիստ տկար է : Քաղքին մէջի եղած հասարակաց շենքերուն գլխաւորները առոնք են . տայիին պալատը, որ երկու մեծ գաւիթ ունի, ու երկուքին մէջ ալ ընդարձակ շենքեր ու մեծամեծ սրահներ կան՝ մարմարին քարէ սիւներով զարդարուած, որ Շենովայէն բերուած են . բայց վերջի տային բլրակի մը վրայ Գասապար ըսուած միջնաբերդին մէջ կըքնակէր, քաղքին հարաւային ծայրը : Պալատէն ետքը երեւելի է նաւարանը, որ պատով մը բաժնուած է քաղքէն . ասիկայ իրեք դուռ ունի դէպ 'ի ծով, և աս գոներէն նաւերը ծով կիջեցրնեն : Ա զկիթներուն մէջ երեւելի է անիկայ որ 1790ին քրիստոնեայ գերիներուն ձեռքովը սկսեր է շինուիլ . մեծաշէն են նաև զինուորանոցները, և գերիներու բնակարանները :

Ամանք կըսեն թէ Ճէզայիր քաղաքը ատենով աշխարհքիս էն հարուստ քաղաքներէն մէկն եղած է, և թէ՝ ասոր պէս մէկ քաղաք մը չկայ որ մէջը քաղաքական օրէնքները այնչափ Ճիշդ պահուէին : Ինակիչներուն թիւը ոմանք 50,000 կըդնէն, ոմանք ալ ինչուան 100,000, որ խիստ շատ կերենայ . Թէպէտ և աս թիւին մէջ կանցընեն բոլոր ան բնակիչներն ալ որ քաղքին չորս դին եղած զուարձալի տեղուանքը կըքնակին . բայց վերջի եղած Ճիշդ հաշիչներուն նայելով 1830ին 70,000 հոգի են եղեր բնակիչները . իսկ հիմա 30,000 : Խրբոր գաղղիացիք աս քաղաքս առին, մէջը 12 պատերազմական նաւեր կային, 1500 պղնձէ թնդանօթ, ցամաքային և ծովային զինարաններուն մէջ անբաւ զէնքեր, միջնաբերդին գանձին մէջ ալ 48 միլիոն ֆրանքի չափ ոսկի և արծաթստակ . աս ստակը ոմանք 270 միլիոնէն ինչուան 400 միլիոն ֆրանքի ալ հասուցին :

Ակրիշ քաղաքներուն մէջ երևելին կոստանդինա քաղաքն է, որ հին ատեն կիրթա կըսուէր, և հոռոմայեցոց ժամանակը խիստ անուանի ու բազմամարդ էր. հիմակուան բնակիչները 40,000 հոգի կըսեպուին : Դիրքը բարձր ու ապառաժ լեռնակի մը վրայ է, ու իրեք կողմէն Ուումէլ ըսուած գետը կըպտրտի. ասոր վրայ ինչուան հիմա կեցած է հոռոմայեցոց շնած կամուրջը . և ուրիշ հնութիւններ ու աւերակներ խիստ շատ կան քաղքին մէջն ու քովերը . իսկ վերի կողմը մեծ ջրվէժ մը կայ որ 600 ոտնաչափ բարձրէն կրթափի, և է Ա ատիւլքէպիր ըսուած գետը : Դաղղացիք աս քաղաքս առնելով մեծ վաստակը բած կըսեպուին, որովհետեւ ասով Միքրիկէին ներսերը ապահով տեղ մը ունեցան ոտուընին հաստատելու : Հոս դրած պատկերնիս աս քաղքին տեսարանն է :

### ԽՐԻԾՆԵ ԿԱՏԵՐ :

ԿԸՍԵՊՈՒԹԷ Խւրոպայի մէջ արհեստները վերջի կատարելութեան հասած են, և ամէն կենցազօգուտ բաները դիւրին կերպով կըշինուին . բայց եւրոպացիք այնչափին ալ գոհ չըլլալով, կընային որ աւելի դիւրին ու աղէկ կերպով պատրաստեն տնտեսական ու քաղաքական գործածութեան բաները . օրինակի համար, հին ատենէն 'ի վեր նաւերը փայտէ ու տախտակէ կըշինուէին, և աս կերպով մարդիկ մեծամեծ նաւարկութիւններ ըրած են բոլոր աշխարհքիս երեսը . բայց անոր ալ գոհ չըլլալով, վերջի տարիներուս սկսան երկրթէ նաւեր նաւակներ շինել, տեսնելով

որ աւելի շահաւոր է, և գործածելու կերպն ալ հեշտ :

Շինելուն կերպը խիստ դիւրին է. նաւերուն կողերը մեծամեծ աղեղնաձեւ երկաթներ են. վրան տախտակի տեղ երկրթէ տախտակներ կըդընեն՝ երկրթէ գոտիներով ամրցուցած, անոնց վրան ալ ծակեր բանալով գամեր կըզարնեն ու մէկալ դիւրին կըծեծեն, և ամէն մէկ տախտակները ծեծելով իրարու հետ կըմիացընեն : Այս կերպով շինուած նաւուն օգուտը աս է որ խիստ ամուր կըլլայ, փայտէ նաւերէն աւելի թեթև . մրրիկներու և ալէկոծութիւններու աղէկ դէմ կըդնէ . հասարակ նաւէն շատ կըդիմանայ, և նորոգելը աւելի դիւրին կըլլայ. ջուր առնելու վտանգը կըքիւնայ, և թէ որ առնէ ալ ներսի կողմէն դարման կրնայ ըլլալ. կրակէ վախամենսեին չունի . ծախքը քիչ է մանաւանդ մեծ շոգենաւեր շինելու համար . նաւուն ինչ ձեւ որ ուզե՞ կըտըրուի . որչափ մեծ կուզես կըշինուի, փայտէ շինածին պէս չէ, և աւելի բեռ կրնայ առնել. Խսկ պզտինաւակները իրենց մեծութեց համեմատ աւելի թեթև ըլլալով՝ վեց ժամուշամբան չորս ժամու մէջ կըմիացընեն :

### ԱԶԴԱՄԱՐՈՒԹԻՒՆ

Բազմավիպին 13 ու 14 երեսներուն մէջ յեշուած ռուպի ստակը հասկնալու է անագէնի արծաթ րուպի . որովհետև մեծին Պետրոսի ատեն մէկ բուպին գրեթէ 4 ու կէս ֆռանք էր . իսկ կատարինէն ժամանակը գրեթէ 5 ֆռանք : Յայտնի է որ հիմակուան արծաթ րուպին, որ տորպէւնէ կըսուի, գրեթէ 3 ու կէս ֆռանքի տեղ կանցնի . և թուղթ րուպին (տուինացիս)՝ մէկ ֆռանքի տեղ :

— 112 երեսը ոտանաւորին յիսունումէկերորդ տողէն ետքը աս տողս ալ կարդալու է, որ տպագրութեան ատեն գուրս ընկեր է .

“Գանգրահերն այն խայտակն եւ վերոյ Տիտանանց” :